

„ Հոգաց աղատիս . — կ' ասեն թէ հա .
„ լւոր մարդուն երազն բախտ և տօրվ
„ (աւովկն) է , կտրքմին հիլաթ է .
„ և թէ գէշզրուց ծառայ տեսանես ,
„ աւետիս է և ինդութիւն . — թէ
„ պառաւ կին տեմնես , երկար կեանք
„ վարես և սրբահաւատ դառնաս . —
„ թէ տեսնուս որ ատամն ընկնի , շատ
„ գանծ գտանէ . — շատրուանն յերկար
„ կեանք է . — թէ մարդարիտ ուտեն ,
„ զուսումն մոռանան . — թէ երդումն
„ ուտես յերազի , այն մարդոյն սուգ և
„ զեն հասանի . այնոր մեղայ ասել պի .
„ տի . — դերձանն ձանապարհ է և
„ յերկար կեանք . — սարդոստանն թէ
„ շատ թէ քիչ պարոնին լաւ է , և
„ փոքր մարդկացն սուգ . — թէ զէշն
„ կու քշէ , իւր կամքն կատարի . ամէն
„ բան իշուն լաւ է՝ զատ 'ի խարխըն .
„ ձելուն և 'ի փախչին . — թէ ուղտ
„ կթես , ուոճիկ գայ 'ի հալալ պարու-
„ նէ . — մսագործն 'ի յերազի՝ անիրաւ
„ թագաւոր է . — ոզնին 'ի յերազի՝
„ գիտուն մարդ է . — գորտան ձայն որ
„ լսես , ինդութիւն է և զրուց գայ :

„ Եւ տեսնուլ ամենայն ցեղ արուես
„ տականաց՝ հանց ասեն , թէ մեծ
„ մարդ է գարբինն (այսինքն երազին
„ մէջ գարբին տեմնելը). թէ ինքն
„ գարբնութիւն այնէ (ընէ) , լաւ տա-
„ նուտէր դառնայ . — սլեհտարն օգնա-
„ կան մարդ է . — սառածն և մազմանն
„ կնիկ է . — լկամբարն աղէկ ատենա-
„ հաս մարդ է . — նետրարն ըղորդա-
„ բար մարդ է . — նալպանտն այլոց լա-
„ ւարար մարդ է . — կողղրարն առաջ-
„ նորդ մարդ է . — պղնձագործն հա-
„ ւատարիմ և չարչարկոտ մարդ է . —
„ ցորենծախն երկրակալ է . — ոսկե-
„ րին ստախօս է . — ներկրարն հանց
„ մարդ է՝ որ իւր ձեռնէն 'ի վեր գայ
„ որ այլոց լաւութիւն այնէ , և դէպ 'ի
„ յինքն սուտ շատ ասեն . — հացրարն
„ ըղորդութեամք պարոն լինի . — բամ
„ պըկծախն ինդութիւն է . — քար-
„ գործն հարուստ մարդ է և հարկեոր .
„ փայտկոտորն և ջասումն (լրտեսն)
„ զամազ մարդ է . . . Ամարդ որ յե-

„ բազն կրակ տեսանէ և սուր և քա-
„ մի , 'ի սաֆրայէ է . թէ ծով և գետ
„ խիստ տեսանէ , ցեխ և ջուրք , 'ի
„ պալղամէ է . և թէ կարմիր և կա-
„ նանչ տեսանէ գունզգուն , յարենէ
„ է . թէ բարձր քարափեր և նեղ
„ տեղան , 'ի սավուայէ է : Այլ այլ
„ ուրիշ լաւ բան է գիտցողին , : Անք
ալ կ'ըսենք թէ բոլոր գրուածքին մէջ
լաւ բան մի կայ նէ՝ այս ետքինը միայն
է , որովհետեւ քիչ մը խելքի յարմար է :

Անքնք կարդալով ու ասոնց նման հա-
զարաւոր բիւրաւոր խենթումենթ ե-
րազահանութիւներ ըլլալը լսելով՝ թե-
րես զարմանան ոմանք . բայց աւելի
զարմանալու արժանի բանը ան է թէ
ինչպէս կը գտնուին ինչուան հիմանակ
խելքցի մարդիկ որ այսպիսի խօսքերու
կը հաւտան : Եւ սակայն թէ որ կար-
դան նորէն այսպիսի մոլորութեանց աղ-
բիւրները որ առաջ յիշեցինք , յուսամ
որ աս զարմանքնին ալ դիւրաւ կը փա-
րատի :

ՆԿԱՐԱԴԻՐ

Աքահ Տար :

Ագահ ՈՒԹԻՒՆԸ ստրկի վրայ ցափէն
աւելի վարկում ունենալէն առաջ կու-
գայ . ուստի ագահը ստրկի համար ա-
մէն նեղութիւն յանձն կ'առնու , ստրկի
համար իր պատիւն ալ կը ծախէ : Անկէ
կը հետեւի որ ստակը դիզելու համար
միայն կը վաստրկի , չէ թէ իր կարօ-
տութիւնը լեցընելու . զինքը ու ընտա-
նիքը կը զրկէ ստրկին վայելմունքէն՝ ինչ
պէս թէ ստակ չունենար : Ատակը աւե-
լի պատուական կը սեպէ քան զիրեն ա-
ռողջութիւնը . սէրը՝ հոգը՝ ջանքը ամէն
բանը ստակը շատցընելու ու պահելու
վրայ է :

Ամենեին ալ փոյթը չէ իր ագահու-
թիւնը ծածկելու . վտանգ չկայ որ խա-
բուիս ու զինքը չձանշնաս : Հպարտը
չուզեր որ հպարտ երենայ , նախանձոտը

իր նախանձը ծածուկ կ'ընէ, նմանապէս ամէն ախտի տէր կ'ուզէ որ իր ախտը ծածկէ . միայն ագահն է որ իր ամէն գործքովը զինքը ամենուն կը յայտնէ ու ինքիրեն միայն անյայտ կը մնայ . կարծես որ Ճակտին վրայ գրած է իր ագահ հութիւնը, որ ամէնքը կը կարդան իրմէ 'ի զատ : Ուրիշ ախտերը սովորաբար ուժէ կ'իյնան մարդուս հասակին հետ, ագահութիւնը աւելի ուժ կ'առնէ ու կը սաստկանայ . որչափ որ մահը մօտենայ, ու ստրկի կարօտութեան ժամանակը քիչ մնայ, այնչափ աւելի կը ջանայ ագահը իր պատրաստութիւնն ընել երեւակայեալ ապագայի մը համար . որչափ որ մօտենայ ատենը իր ունեցածը կորարնցընելու, այնչափ աւելի ջանքով կը պահպանէ զայն . որչափ որ Ճամբուն ետքերը կը մօտենայ, այնչափ Ճամբուն պաշարը աւելցընելու կը ջանայ : Իսան կով տարիները ագահին բաղձանքը կ'աւելցընեն . հիւանդութիւնն ու դժբաղդութիւնը որ ուրիշ ախտերու դեղ կ'ըլլան՝ աս ախտս աւելի կը տածեն ու կը զրգուեն . ինչ կարօտութիւն ունենայ անկէց աւելիին կը պահէ ունեցածը . կը պահէ պահելու համար միայն, ու նոյն բանն էր թէ ուրիշին ստակը պահէր, կամ թէ պահածը ստակը ըլլար՝ ստրկի կտորուանք ըլլային :

Դժգափի բան մըն է ագահին առուտուր ընելը տեսնել . բան մը պիտի զնէ, կը մտնէ խանութ մը, վար առնել կուտայ ամէն բան, ուզածը չկրնար գտնել . յայտնի կ'ընէ որ կամ ճրի բան կը փրնարուէ, կամ ոչինչ զնով : Ո երջապէս ամենէն անշահը կ'ընտրէ, որովհետեւ անոր զինը իրեն ձեռք կուտայ . ուստի առած բանին շահն ալ չաեներ, ու կը ստուդի իր վրան առակը որ կ'ըսէ՝ թէ Իգահին ու առատին ծախքը մէկ է, ագահինք մէյմըն ալ աւելի : Պտուզներուն փտածները կը զնէ՝ քիչ վճարելու համար, ուստի կէսը հարկ կ'ըլլայ նետել, ու նոյն զինը կուգայ, կամ աւելի սուզ : Ինածն ալ սեղանին վրայ համընքով զնել կուտայ, անանկ որ վերջի առնողին ամբջնալը կուգայ՝ պինակը

պարապ տեսնելով : Ատակ ետ առնելու ատեն փայլունները չմաշածները կ'ընտրէ, ատլու ատենն ալ սխմելով կը համբէ որ ըլլայ թէ երկու հատ ըլլայ ու մէկ հատի տեղ տայ : Ուկ որ սխալմամբ կէս ստակ աւելի տուած ըլլայ, տասը օրէն ետքը միտքը գայ, կ'ելլէ կ'երթայ ետ կ'ուզէ : Ուրիշը զինքը սեղանի հրաւիրելու ըլլայ՝ կը վախնայ որ ըլլայ թէ հանգանակելու համար կը հրաւիրէ . շատ անգամ ալ յանձն չառնուր երթալ, որ ըլլայ թէ ինքն ալ պարտական ըլլայ փոխարէն սեղան ընելու : Իան մը շինել կուտայ, որչափ ալ աղէկ շինած ըլլայ՝ վար կը զարնէ որ զինէն կարենայ կտրել, դէմքը քաշել կուտայ, վարպետ նկարիչը նըսման կը հանէ . վճարելու ատեն եկածին պէս՝ ամենեին ինծի չսմանիր կ'ըսէ :

Կարգուելու վրայ խօսք մը ըլլայ, դժար բան է տղոց բերան հաց թխել կ'ըսէ . զաւկըներ ունենայ, որդիկը՝ ետքը ստրկի կարօտութիւն կ'ունենաք ըսելով՝ ներկայ կարօտութիւննին չհոգար . ձեռուրնիդ արուեստ պէտք է ըսելով՝ զիրենք ուսմանէ կրթութենէ կը զրկէ . ստրկին յարգը գիտցիք ըսելով՝ իր յարգը անոնց առջին կը կորսնցընէ : Հագուստ ունի, չհագնիր որ չմաշին, աղտոտ ու կարկրտած հագուստով կը քալէ : Դուռը զարնուելու որ ըլլայ, ըլլայ թէ աղքատ ըլլայ կ'ըսէ, ու խարերաներու և ծոյլերու վրայ երկայն քարոզ մը կուտայ՝ ցուցընելով որ բոլոր աղքատները խարեւութեան ու ծուլութե համար կը մօւրան :

Հիւընդնալու ալ ըլլայ՝ բժիշկ չկանչեր որ ստակ չվըճարէ : Ինուանի ագահի մը վրայ կը պատմուի ալ թէ վտանգաւոր հիւանդութեան մէջ հաշիւ ըրաւ որ բժիշկ կանչելու ըլլայ նէ որչափի բան պիտի վճարէ, մեռնելու ըլլայ՝ որչափ . տեսաւ որ աւելի շահաւոր էր թագման ծախքը, վերմակը գլուխը քաշեց, ծածկէ՝ թող ստակիմ ըսելով :

Իգահին մէկը գիշերը երազ տեսերէ է որ ծախք կ'ընէ եղեր, սրտին ցաւեն երկրորդ օրը ինքզինքը կախեր է . ու

ըիշ ագահ մին ալ ինքզինքը կախելու
միտքը փոխեր է՝ տեսնելով որ չուանին
համար շատ ստակ կ'ուզեն :

Ա Երջապէս աս ախտը մարդս ընու-
թենէ դուրս կը հանէ ու կը վայրենացը-
նէ . թէ իրեն և թէ իր ընտանեաց
հանգստութիւնը կը կորսնցընէ : Խելքէ
մոքէ վեր բան է ագահին ունեցած
հոգն ու վախը իր ընչցը վրայ . աշտա-
րակի մը ու բերդի մը պահապան ոչ ան
կէց աւելի հոգ ոչ անկէց աւելի վախ
կը կրէ : Դիշեր ատեն յանկարծ ար-
թըննայ , ծառան ալ կ'արթընցընէ թէ
դուները գոյ են արդեօք . գոյ են ալ ը-
սես , ինքը նորէն կ'երթայ նայելու որ
կղպած են թէ չէ : Տէր չէ ունեցածին ,
այլ գերի . իրեն համար չպահեր իր ու-
նեցածը , այլ ժառանգները ուրախացը-
նելու համար , որ շատ անգամ կը մըս-
խեն իր այնչափ հոգով ժողված հարրս-
տութիւնը : Ոսկեհանքի մէջ աշխատող
ներէն տարբերութիւն չունի . ինչպէս
անոնց հոգին կ'ելլէ՝ ուրիշներուն հա-
մար ոսկի փորելու ու հանելու , ասանկ
ալ ագահը կ'աշխատի կը քրտնի՝ գիշե-
րը քուն չունի , իրեն ժառանգներուն
հարստութիւն պատրաստելու համար :
Ոսկի բեռնաւորած գրաստ մը կը նմանի ,
ինք իր խոտէն ու գարիէն աւելի բան
մը չուտեր : Իս ինչ մեծ թշուառութի-
է . թէ որ ագահը իր կամքը յանձ չառ-
նէր աս պատիժը՝ ասկէց ծանր պատիժ
չէր կրնար ըլլալ իրեն :

Սգահին խարուիլ աս է որ օսկին ու արծա-
թը բարիք կը սեակ . չհասկընար որ անոնք բա-
րեաց հասնելու միջոցներ են :

ԼԱՄՈՇՈՒՔՈՑ

Ցած ու փցուն ընաւորութեան տուածին ա-
պացոյցը ագահութիւնն է :

ՓԻՒՑԻՉԻՔ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՎԱԿՈՒԹԻՒՆ

ՔՆԱՐ ՀԱՑԿԱԿԱՆ

Ա .

Պահանգի համ Բնիկ հայկական բանասրէդ-
ծութիւնք :

Պահանգի և ռամկական երգոց Ճա-
շակներ ընծայելով ատեն ատեն օրա-
գրիս մէջ , իմացանք որ ինչպէս մեզի՝
այսպէս մերազնեայ ազգասիրաց ալհա-
ճոյ են , և չենք դազրիր երգեմն երգեմն
հրատարակելնոյնպիսի երգերը : Իայց
կ'ուզենք նաև մեր վսեմ հայկական
գրաբառ լեզուով գրուած նախնեաց ըն-
տիր բանաստեղծութեան կամ երգոց
Ճաշակն ալ ընծայել . և կը յուսանք որ
հասկըցող սիրտ ու ականջ ունեցողնե-
րուն հաճոյ պիտի ըլլան աս գրուած-
ները՝ որ կ'անուանենք Քնար Ճաշա-
կան . վասն զի ինչ ախորժելի քան բա-
նաստեղծութիւն ու երգ , կամ ինչ անուշ
քան զհայրենիք և ազգային զրոյց :

Այս երկու բանն է որ մեզի այսչափ
հաճոյ կ'ընէ՝ պարզապէս Պահանգին կամ
ռամկական ըսուած երգերը . որոնք թէ-
պէտ և զուրկ ըլլան այն վսեմական և
գեղեցկաշար լեզուին գեղեցկութենէն ,
սակայն շատ հեղ քան զայն լեզուով
գրուածները ազդու և սիրելի կ'ըլլան .
վասն զի բանաստեղծութիւնը և զգաց-
մունքը լեզուին հետ կապուած չէ , կամ
գէթ այնչափ կապուած չէ , հապա զուր-
ցուած կերպին . խոկ զգացմունքը աւելի
նիւթին , և անոր՝ կարդացողին մերձա-
ւորութեանը հետ . անոր համար բա-
նաստեղծութիւնը կատարեալ է աս
յատկութիւններով՝ թէ և գնչուտ լե-
զուով գրուած ըլլայ . և մեր հրատա-
րակած քանի մը ռամկական երգերը աս
դիտմամբ՝ շատ վեր են Ծնորհալոյն
աննմանքերթուածներուն շատէն . ան-
նման կ'ըսեմ՝ իր անխայթ քաղցրախօս
և հայկաբան ոճոյն համար , որով գե-